

յօղուածներն միայն կ'ուսումնասիրէ, որոնք իւր ազգին փոքր ի շատէ կարող են մտաւորական և քաղաքական զարգացումն տալ, իւր վերջին պրակին (թիւ 28) մէջ կը կարգանք:

« Իբր մեծ մարդկանց յիշատակը արժանաւոր կերպով յաներժացնելը մի ազգային պարտականութիւն է: Այնպէս որ մէջ շատ ազգեր չեն գտնուիր, որոնք ցոյց տան իրանց պարտականութիւնը այդ գործի մէջ: «Скверный Кырбери» Լրագիրը շտանապէս զանգատուում է այն անտարբերութեան վրայ, որ ունի ուսաց հասարակութիւնը իր նշանաւոր գործիչներին վերաբերութեամբ և յիշում է, որ Տուրգենիւի պէս նշանաւոր մեծ զբաղանք գործիչը մինչև այժմ չունի արձան »

Բայց մեր ո՞ր գրական մեծ գործիչը Տուրգենիւի աննախանձելի փառքին կամ բաղդին չէ վիճակած, մեր ո՞ր մեծ գործիչը կրցեր է լատ արժանւոյն իւր ժողովրդեան փառաբանութեանց արժանանալ, որ գործիչը զբուսած է իւր անխոնջ աշխատութեան վարձատրութիւնը: Պէշիկիսալիւան և Սյալանան Հազիւ արժանացան լի աննշան և աղքատին մահաբաճանի: Արտովան, Գամառ-Գաթիլայ, Նալբանտեան, Իսրեանն այս մեր սիրելի բանաստեղծները, չուրեցան ոչ մահաբաճան մը և ոչ ի նշան իրենց անուան անմահութեան կրթող արձան մը: Հեւ ի հեւ և Հազիւ մեր միջպատան Թաֆիկին արժանացաւ մի սիւնազարդ մահաբաճանի: ազգը ունեցաւ մեծ բաւերարներ, բայց երբէք չմտածեց անոնց յիշատակը անմահացընելու մի նշանաւոր սօնախմբութեամբ և կամ յաւերժական յուշարար նշանով մը: Մուրատ-Ռափայէլեան, Ներսիսեան, Կաղաբեան և Սանասարեան սանունք երբէք այն գրուատելի գաղափարն ունեցան իրենց բարեարարները ո՞ր և է ցոյցով մը անմահացընելու: Բայց քան զանոնք աւելի արժանաւորն մտցանք, զՄխիթար: Մինչ կ'անիրաւիք եթէ ըսնէք թէ ազգն չի գործարար այդ պաշտելի անձին վրայ, ազգը կը ճանչնայ զՄխիթար իրեն մտքի լուսաւորիչը, զՄխիթար իր գրականութեան մեծ յեղափոխիչը: զՄխիթար կրթական հասարակութեանց Հիմնադիրն, զՄխիթար Մխիթարեան Հանձնարներու ծնողն: Եւ Մխիթար միայն Մխիթարեանին չէ, այլ Համայն Հայութեան, Հայութիւնը սրինք, յարգեց, բայց մոռցաւ յաւերժացընելու զայն՝ Հայ գրականութեան մեծ գործիչներուն պարագլուխը:

Հ. Ս. ԵՐԵՄ.



ՍՈՒՐ ԵՏ ՏԷ ԱՍԻՅԵՍ

ԱՌ ՌԻՍԱՆՈՂՍ

Նուազ հրատեղեաններէն թողութիւն կը խնդրեմ, եթէ բաւական համետ չգտնուեցայ մերժելու ձեռք ինձի ըրած պատիւը որուն արժանի չեմ, և որով զիս կը կանչէք՝ համառօտ բանախօսութեամբ մը ձեր կաճառին բացումն ընելու: Բայց ձեր հրաւերքին մէջ մասնաւոր դիտում մը կար, որ անդիմադրելի կերպով կը հրապուսէր՝ ուրիշներէն և իր անձէն կասկածող յատուկ անձնասիրութիւնը, որ այժխառն մաղերու հետ կը ծնանի մեր մէջ. ձեր հրաւերքն ինձ համար սա նշանակութիւնը ունի որ, հակառակ տարիքներու անհաւասարութեան, տնչանքներու ջերմութեամբ և երեսասարդութեան զեղեցիկ զաղափարականներու հաւաստեով զեռ զիս այնչափ հեռու չէք համարի ձեզմէ, որով կ'արեւնամ թարգման հանդիսանալ ուսանողական միութեան մը ոգւոյն և մտածման: Փորձութեանս չկրցայ յաղթել՝ հրապարակաւ ցոյց տալու մտացի երեսասարդութեան հաւաստեքը, որով կը պատուէք զիս: Բայց զեռ ուրիշ պատճառ մը յորդորեց զիս այս բանին. երկու համետ բառեր, զոր ձեռ կանոններուն երկրորդ յօդուածին մէջ կարգացի:

Այժմեան ժամանակին մէջ, ուր հարստութեան մոլեղին հաւածողներու չափազանց մեծ թիւ մը կը ջանայ կեանքի պայքարին կենսաբանական օրէնքները տարածել՝ բնութեան ստորին զատակարարներէն մինչև մարդկային ընկերութեան մէջ, զայն պատրաստի անկեղտ և վեհանձնութեան և ազնւութեան ո՞ր և է բարձրագոյն պարտաւորութենէ ինքզինքն ազատ սեպկելու համար, զեղեցիկ է ձեր այս դիտաւորութիւնը, որով զուք ձեր կողմէն յայտնապէս կ'ուրանաք այդ օրէնքներուն առաջնու և խտասպանը, որ է եսականութիւնը, շինուորութիւն մը, որով կը նկրտէք զուք ինքնին իրազորով՝ արդարութեան և բացարձակ հաւա.

սարուքեան սաաքեալներու յանդուգն յղա-  
ցու մեծերն մին. ամենուն իրաւունքն՝ իր անձին  
սպրուստը հոգալու՝ իր լաւագոյն կարողու-  
թեանց զարգացմամբ և կրթութեամբ և բնու-  
թեան իրեն նախասահմանած սապարէշին մէջ:  
Փոխորակի օգնութիւն. բացառութիւն մըն է  
այս, որով փոփոխութեամբ ձեր նպատակը նշա-  
նակեր էք. ես գայն կ'ողջունեմ՝ ձեր տան  
իրեւ աղնուական զինանշան մը:

Բայց թողունք զայս, նոյն իսկ եթէ ձեր ըն-  
կերակցութիւնը ուրիշ նպատակ չունենար,  
բայց եթէ ախորժեկի ժամադրվայր մը լինել,  
եւ ամենուրախ պիտի ըլլայի և ինծի պա-  
տուաբեր պիտի համարէի տոյն հրաւերքը: Ես  
պատճառներու համար: Արովհետեւ վերջին ժա-  
մանակներու ամենէն բեղմնաւոր գաղափա-  
րաց մեծամասնութեան բարեկալով ընթացքը,  
որովհետեւ շատ մը ընտիր դասեր պաշտպա-  
նողաց առաջին խմբիկը որ յետոյ յաղթական  
բազմութիւն մը եղաւ. որովհետեւ մեծամեծ  
գործերու նախասահմանուած շատ մը մարդոց  
սյօք և հեղինակութիւնը, ինչպէս գիտէք,  
սկիզբն ունեցան՝ ուսումնասուէր երիտասար-  
դութեան սովորական զբոսարարներէն. որով-  
հետեւ մեզէ իւրաքանչիւրը միաբեր ճերմով՝  
թէ ո՛ր նախ իր առջեւ բացառութեան ինչ ինչ  
հորիզոններ, թէ ո՛ր իր հպարտութեան քանի  
մը վտանգաւոր յանդգնութիւններն ի դերեւ  
ելան, թէ ո՛ր ինքը նախ սորվեցաւ ուրիշին  
կարողաբար յարգութիւնը, իր անձնական  
զարգացման վրայ խոչնեմ անսխառութիւնը և  
հանճարին ազնուական մեծարանքն առ քննա-  
դատութիւն, այս ամենուն սկիզբը կը գտնայ իր  
քստանմեայ ընկերներուն հետ միշտ ետանդուն  
պայքարներու շրջանին մէջ. որովհետեւ, վեր-  
ջուպէս, զարգացման զանազան կարգերու իրար  
խառնումը, քննարկութեանց զեմընդէմ առա-  
քինութիւններու փոխադարձ ազդեցութիւնը և  
մտքի աշխոյժ և կրուստէր կարողութեանց զաւ-  
տարակութիւնը, և մարդկանց ճանջումը,  
որ ամեն կարողութեանց նեցուկը և առաջնորդն  
է, և բարեկամութեանց ինքնաբեր սերումը,  
որոնք անվիշտ յիշատակներու զօրով հաստա-  
տուած՝ կեանքի տեւականութիւնը ունին, ու-  
րիշ կերպով կարելի չեն, բայց եթէ ձեր ա-  
կուսներու և տարիքին մէջ, որուն վիճաբա-  
նութեանց մէջ կայ եռանդ մը, յստակութիւն  
մը, կուսի արգասաւորութեան հաստեք մը,  
որ տարիներ անցնելով՝ անշուշտ կը խաղաղի  
և կամ կը կորուսի:

Աւրեմի՝ սոյն պատճառներով ալ, ձեր կատե-

սին բացումը բարի ըլլայ: Բանաստեղծին ը-  
սածին պէս, ձեր մտքերը թող խեթկեն զերար՝  
իրենց հնչուն մասերով: Վիճեցէք - կուսեցէք  
- պայքարեցէք. ձեր անծայր ապարելզն ամեն  
ուղղութեամբ ընթացէ՛ք՝ կարեւոր պատահար-  
ներն ու փորձանքները փնտրելու համար .  
խորտաբար զիմագրուեցէք ամեն լուծելի խըն-  
դիրներու՝ մտաց փայլատուութիւններու նախան-  
ձելի կարողութեամբ: Երբ շատ անգամ յան-  
կարծ ձերի երեւան կու գայ ինչ որ փորձը  
և մտածութիւնը զժուարաւ կը գտնեն. ձեր  
կրթերու և զաղափարներու մեծ զարբնոցն  
բոցեր ու շառակներ արձակուին. և սերով ող-  
ջունուին ձեր բանաստեղծութիւնքն, նոյն իսկ  
ամենէն ազմկալիցներն, նոյն իսկ անոնք որ  
զձեզ կը զարնացնեն ու կը զլայրացնեն միայն  
թէ անոնց յաջողէ՛ այն ազնուական խոյանքը,  
որով զաղափարի ասպետներն իրարու ձեռք  
կ'երկնցնեն՝ խօսքի մեծամարտութեանց վերջ,  
յիշելով որ մեր յիսակութեանց անմաքուր  
ծուխը պէտէ՛ չէ որ բարձրանայ մինչեւ Կի-  
տութեան և Արուեստին լուսալիր աչքերը:

Բայց ներեցէք ինծի, եթէ խօսքերս քել մը  
սիրացուական ձեւ ստին, սովորական ձկտու մն  
է այս խօսքով մը այն անձերուն, որոնց երբ  
այս կը տեսնայ ետանգարին. ես ապահով եմ  
որ սոր վրայ չէք տարակուսիր: Իսկ չէք հա-  
ւատար այն մեծ և մեղամոլ ձեռք քերթողին որ  
կ'ըսէ թէ՛՝ երիտասարդութեան տեսարանը չա-  
փահաս մարդկանց ստեղծութիւն կ'ազդէ: Այլ ու-  
ղիչ չէ այս խօսքս՝ աշխատող ու խորհող չա-  
փահասութեան համար: Ձեր մէջ գտնուող քաւ-  
արի և զգոնամիտ մարդ մըն ալ կրնայ զգալ այն  
տիրութեան ստուերը որ մեզի կը պատճառէ՛  
քսան տարի առաջուան մեր մէկ լուսանկարին  
տեսութիւնը որ մեզ մարած խանգեր ու կոր-  
ուած պատարանքներ կը յիշեցնէ: Բայց կսկի-  
ծի այս թեթեւ զգացումէն մտքերնիս իսկոյն  
կը խալի, երբ մեր առջեւ գտնուող երիտա-  
սարդութիւնն անիկա է, որ տերութեան մը ա-  
մենաբարձր զարդին մէջ կը նստի անիկա՝  
որուն վտտահացուած է, ապազային համար,  
ժողովուրդի մը մտաւորական պատիւը: Այն  
ստեմ մեր անցեալին ակոստանքն կը զառ-  
նանք, ո՛ր ուսանողներ, ձեր անցեալի հիացու-  
մին. կ'ուսով ըսել համալարաբանական մեծ ըն-  
տանիքի մը անցեալին, որ յաւիտեան երիտա-  
սարդ է: Արովհետեւ մեր ամենէն սրտեանազն  
փոփաքը սա է, որ այն զատակարարին մէջ  
որուն զուք կը վերաբերիք, յոյսերու փայլը  
զուգահաւասարի աւանդութեանց շքեղութեան,

որ մեր նոր պատմութեան բուրբ ընթացքին մէջ, ազգային գաղափարին առաջին ու ամենէն աննշան բողբոջութեան միջնակ ամենէն վերջին արթիւնաճանչ յաղթանակներուն մէջ, բիրտ անուաններ գտնուին ձեր գեղեցիկ խմբին որ սակեմ մինչև վաթսուս տարի վերջ՝ Հիւլայ վայրէն աւ յալուար, զժուարին կամ հանդիսաւոր, ուր հայրենիքը չէս է ձեր կէտններու մեծագոյն և բարձրահանգիւն արտայայտելն և իրմէն առաջ, իր ամենէն ազնուական խանդավառութիւնքը և ամենէն ձեռներեց առաջնորդութիւնքը Զեր ներկայութիւնը սհա այս յիշատակները կ'արթնցնէ մեր մէջ և Գուք ձեր հըրճուալից հիացումով սփոփեցիք մեծ ծերունիներու յետին վաստակախոնջ տարիները, երեսասարական զոյճնով վրէժնիւնդեր եղաք խորհուրդակ աներաւութիւններու, անգործութեան յանցաւոր թմբերէն ցնցեցիք քաղցքնի դասակարգեր, որոնք ամէն բանէ չափազանց երկուզ մը կը զգային, զիւցալնական զուգնիւնդ ընծայեցիք կախալանի, երկաթեայ կուրծքեր՝ պատնէշներու, յորդեանդն արեան հասանքնին՝ Գիշինոյ Պատիճէ գետերու միջև և Սիկիլիոյ շերտնց և Ղուզմի պարիսպներուն վրայ և Եւ անհուն ուրախութիւնը որ կը զըտնէք այս յիշատակներու մէջ, մեծաւ մասամբ յառաջ կու գան խորին, անխախտ ու վտեմ համազումն, որ եթէ պատմութիւնը վերսկսէր և ձեր պատճառով ան պիտի չուներ նար ոչ անելի ցաւ մը և ոչ ալ նուազ փառք մը ։

Բայց մեր՝ ձեզի ունեցած սիրովն՝ կայ սրբել չգորպոյն պատճառ մը ։ Երբ արարափահար կանց կ'առնենք խառնիխուռն և բազմադիմի զժուարութեանց հանդէպ, որոնց զէմ, այն քուրուղը որուն կը պատկանիմ ես և անոր նախընթացը կը բաղիսն իրենց ճակատը՝ շահի զիտութեան ու զործի ապարիզին մէջ, մտքերնիս կը դառնայ համալսարանական երիտասարդութեան, ինչպէս որ մեծ և անստոյգ պատերազմի մը մէջ՝ բանակը կը զարձնէ իր ուշադրութիւնը երկրորդ բանակին, որ դաշտերուն մէջ կը կազմակերպուի ու կը հրահանգուի և սպասելով իր ժամուն և մեծ սփոփանքով մը աչքերուն ու առջեւ կը բերենք արաւետախն նոսնոր ձեւերը, օրէնքի բարձրագոյն իմաստութիւն մը, նորանոր յաղթուած տկարութիւններ, մարդկային բազուկներու նոր ու զարմանալի զործակիցներ, վտեմ և պարզ գաղափար մը, զեռ միջնակ այսօր քողարկուած, նպատակային և հասարակ ընկերական լուծման և որ մեր

միտքը կը տանջէ ու մեր հոգին կը տագնապեցնէ և հետևաւոր գեղեցիկ երկրի մը անորոշ շրջագործուն պէս, կը տեսնենք անելի արագութեամբ և եղբայրական և մերիննէն անելի երջանիկ ընկերութիւն մը, որ իրօք ամէն սրտերու սրբաշուն տեսնանք է ։ Եւ այն ատեն կ'ըսենք մեր սրտին մէջ, Ըստ իրենց ներսրդին տակաւ այս ամէնք կը պատրաստուի, կը բողբոջին կ'ուրուագործ և կ'ետագայ — իրենք են ապագան՝ որուն վրայ մեր հաւատքը զբաժ ենք — իրենց փառասիրութիւններն են որ զմեզ կը քաջալերեն զեռ եւս ապրելու — ու մեր մայրամուտքը շերտանցող պայծառագոյն լոյսն ան է՝ որ մեր ուսերուն ետեւ՝ իրենց երիտասարդութեան արշաւարդը կը ճառագայթէ մեզի ։ Եւ այն ատեն որպիսի խանդով կը սիրենք զձեզ ։ Այն ատեն այն ներքին հպարտութեան զգացումը որ զէլ թէ շատ ամէն չափահաս սերունդներն ալ ունին, անարգ կեղտի մը պէս կը թօթափին մեր հոգիէն, այն ատեն ալ չենք ըմբռնել թէ ինչու մեզմէ իւրաքանչիւրը պիտի չափափաքէ, բարեբաւտութեան մը պէս, որ զուք իրեն մարմնոյն վրայէն անցնիք՝ արուեստի և զիտութեան սանդղակին վրայ բարձրագոյն աստիճանի մը հասնելու համար. այն ատեն կ'օրհնենք ձեր ուսումները, ձեր ուրախութիւնները ու ձեր արտի զեղծները՝ այնպիսի խառնափառութեամբ մը, որուն մէջ զեռ կը նշարուի ձեր տարիքին բուրբ թարմութիւնը, այնպիսի սիրով մը, որուն պատկերը միայն հայրենի գրկախառնութեան մէջ կը տեսնուի ։

Այս, զձեզ կենդանի ապագայի մը պէս կը սիրենք ։ Եւ ձեր գայլերուն կը հետեւինք այն մտախոհ հետաքրքրութեան զգացմամբ որով կը նայինք անծանօթ և զարմանալի աշխարհ մը մեկնողին ետեւէն, իբր թէ անկիս աղբըն իր անձին վրայ կըէր այն հրաշալից ցուրէր զէպ ի ուր կը զիմէ ինք ։ Եւ յիշուի, ինչ պիտի ըլլայ արդի ընկերութեան տէ՛ւ ու վիթխարի շէնքին ապագան և որուն գագաթը կը շողշողայ բայց հիմը կը տատանի ։ Ինչ պիտի ըլլայ ծնանիլ ծերացած աշխարհիս արդի պայմաններուն մէջ, այն աշխարհին՝ որ ստուերի մէջ կը թափառի՝ մարած ու զեռ ջժագած աստղերու վերջուլոյսին և արշալոյսին միջեւ, որ կը բաղիսի զայրացած ամբոխներու մալընթացութեանն, որոնց ամբոխութիւնն՝ իրենց զարագման հետ կ'աւելնայ, որ կը լսեխալսուի անհուն բանականութեան տակ, որոնք սահմանուած են երեւակայութիւնը զահանգող ընդհարումներու, և որոնցմէ օրէ օր զեռ անե.

լի կը քառաձիգ ժողովրդոց միաճն ու սիրտը՝ ո՛չ մենք դեռենք, և ո՛չ ալ զայն գուշակող զիս առաքիւն մը կայ : Սակայն ստոյգ է թէ աշխարհս ընդարձակ և դանդաղ ճիգերով կը պատրաստուի հիմնական փոփոխութեան մը : և թէ յառաջիկայ նոր դարուս մէջ, իրենք քաղաքացի ու բրբու մարդ, զուգ պիտի ոգործք այնպիսի դժուարութեանց դէմ, որոնք մեծ մասամբ կը տարբերին անոնցմէ որ մեզի դիմադրեցին ու դեռ կը դիմադրեն, թէ ձեզի ուրիշ առաքիւնութիւններ հարկաւոր պիտի ըլլան : և թէ ձեզմէ պիտի պահանջուին ուրիշ զոհողութիւններ, որոնց մենք չե՛նք կուտած : Բայց զուգ այս ամէնուն ալ քաջարի ոգով պիտի դիմադրուինք, արտասնեղբով զձեզ ո՛չ միայն արաքաղութեան ու բարւոյն վերջնական յաղթութեան հաւատքով, այլ նաեւ սա մտածութեամբ՝ թէ որչափ ալ զարմանալի թուին ձեր շուրջ տեսնուած նորութիւնները, բայց ձեր ներսէն բխածներն ալ նուազ զարմանալի պիտի չըլլան, և այս՝ ո՛չ այնքան ժամանակիկ բնական արդիւնքով, որչափ արտաքին փոխուած էրբու զորութեամբ : Թաքուն կարողութեանց յանկարծական և սքանչելի ծաղկումներ, որոնք նորասրբ յոյգերով բեղունւորուած ու նոյնպէս ծնած են անակնկալ պատահականութիւններէ : Հանճարին յանկարծական խտորումներ և յաղթական արշաւանքներ ճամբաներու մէջէն, որոնք ո՛չ միայն չեն հետախուզուած, այլ դեռ մինչև վերջերս անձանօթ մնացել էին : Հասարակ պտանջութիւն և ցաւերէ զրգուած մաքի անկարծելի ոյժեր և իմացականութեան ու կամքի բալոր ոյժերու խանդաղին նուիրազոր ծուծիւններ՝ զազափարներու ստորակարգուած որոնց քան տարի է որ միտքն ուշադրութիւն չէր դարձներ, եթէ ոչ զուցէ գանձեց յաղթուհարներու և ծաղրածուր համար, այս ամէնքն ալ ձեր մէջը պիտի իրազործուին, և այնչափ փոփոխութիւն պիտի ներգործեն ոմանց վրայ, որ իրենք զիրենք այս օրերուս յիշատակներուն մէջ փնտռելով պիտի սպչին իրենք ինչ պատկերին վրայ : Այս ամէնքը պիտի իրազործուին : Եւ զուցէ ինչ ունկնդրողներուն մէջ արդէն իսկ նոր զարարմանին հետ անգիտակից նշանուածներ կան, բարեյառող նմոյշներ գեղեցիկ զազափարներու նշանաւոր կամ անշուք՝ բայց հաւատարմապէս վեհանձն զոհեր մեծամեծ կրքերու, ճակատներ որ պիտի բարձրանան ուրիշներու վրայ՝ էրբու յարացոյց օրինակներ և նուաններ որ պիտի սիրուին և օրհնուին : Յարգանքով կ'ողջունենք ձեր մէջ խստութեանը :

նախասահմանութեանց և խորհուրդներու լիութիւնը, և եթէ զմեզ խոռովոյ բան մը կայ՝ ձեզի հրածեշտի կեցցէն զօշելու ժամանակ, երկիւղէ և այն բաւական աշխատած, մտածած և կրած չըլլա՞նուս, ձեր առելէ հարթուս հասարակ մար քան ծամբան, որուն մէջէն կը յառաջանաք զուգ, և ուր սրտով պիտի ընկերենք ձեզի՝ մինչև որ հորիզոնը քողարկուի ձեր աչքերէն :

Եւ հիմայ, դեռ ի՛նչ աւելի բան մը կրնամ ըսել ձեզի : Այս գեղեցիկ երեկոյթը աւարտելով, զուգ միայն պիտի մնաք ձեր զուարթ գուամարումներուն մէջ : Բայց մենք ամենօրեայ հոգեբու և ներութեանց մէջ, ստեղծ մտքով պիտի դառնանք երիտասարդութեան քանի մը ժամերուն, որով զմեզ վերստին կենդանացուցնել, այս պատերուն մէջ, ուր նաեւ այնչափ հեռու որ սերելիներու փափաքը պիտի գայ զձեզ գտնելու, ուր պիտի գան ձեր ձեռքը սեղմելու՝ ուրիշ գաւառներու և ուրիշ ժողովրդոց ընկերակիցներ, ուր այնչափ զուարթութիւն, այնչափ ոգեւորութիւն և մտածութեան ու սիրոյ այնչափ զարուաններ՝ ապագային պիտի ընծային ծաղկիկեր և պտուղներ : Ուրեմն երկայն կեանք ունենալ ձեր կանաչը : Եւ այս՝ չըլլայ միայն տեղ մը, ուր գեղեցիկ բարեմասութիւններ կը հաստատուին, այլ ըլլայ նաեւ տեղ մը, ուր թշնամիներն միմեանց ազնուութեան զօրութիւնէն յաղթուած, իրարու հետ հաշտուելի նորէն, ուր հանճարի նախանձայուզութիւններ երեւան գան, ուր հակառակ կուսակցութեանց կարծիքները փոխանակեն իրարու՝ քաղաքավարութեան յարգանքը՝ այնպէս որ կարենաք ըսել՝ — ուսմանց մէջ նախանձայոյց, կեանքի մէջ մրցակից, քաղաքականութեան մէջ զերծ ամեն կայսերէ, բայց հոս — եղբայր ենք մենք : — Ձեզմէ, որ ձեր սերունդին մտաւորական յառաջաններն էք, ձեզմէ անոնց որ կեանքի սպորումին մէջ յաղթող պիտի հանդիսանան, անոնց որ պիտի խնայն, անոնց որ վերջերով ծածկուան, զեռ պիտի շարունակեն պատերազմել մինչև վերջ, ձեզի ամենուզ ալ, նոր և ազնուական արիւն հայրենեաց, մեր մտածութեան ու մեր սրտին սրբազան յոյգերուն սրելի՛ որդիքը, ոչլոյն : յաջողութիւն և փառք :

**ԱՐԱՐԱՏ** — է ամսաթիւթ զրօնակամ, քամա սիրակամ : — ԳԻՍՏ Է 4 ԲՈՒՐՈՒ :  
 Հասցէ Rédaction de la Revue ARARAT (Russie-Transcaucasie) ETCHEMIADZINE (près Valarchapat).